

չկրցանք ըռել՝ և կեցցէ թագաւորը ու Ռ՛ւր է կտակդ . — ո՞վ պիտի ըլլայ յետ այսու սրանոյն սպտարկութեան աննահանջ վարս պետքը ամենայն հայոց գրականութեան ձիաւոր սասկեւոր, անոր չորս ծագերը արշաւոր անընդհատ, դուրս չպրտելու հաշտանքը ժամանակներու պոչաւոր կերտանքը անխտիր, Ըսին քեզի համար արդէն գհայ գրականութեան անդատանին աննահանջ և տեւապէս արթուն պահակը, բայց ըսող չեղաւ թէ ո՞վ պիտի ճշտորոշէր արժէքները այլեւ և ո՞վ պիտի զատէր ցորենը որովհէն . ո՞վ պիտի լռեցնէր ժանաւանդ փողին հարուածը անամէջ հսկաներու . . . Կը փակեմ միտմաստ ցանկը այս հարցարանին արտում ու զլխահակ :

Յիսուն տարի էիր ուզած : նաա բան էէ այս, մանաւանդ քեզի համար որ կրնայ վաղը իսկ լրանայ . մենք պիտի սպասենք սակայն մեր մեծ ակնկալութեանը մէջ մարգարէութեանդ իրականացումին, Պիտի ըս-

պասենք խոստացեալ առաքեալին որ պիտի գար վերբերելու համար զարձեալ քեզ մուսացումներէն, ուրացումներէն ու ժխտումներէն, որպէսզի գմահոյ անգամ մըն ալ ազուորացած իշնայիր հրապարակ ու պտըտցընէիր փառքդ հպարտօրէն սերունդիդ մէջ որ քու յեղուող պիտի բարբառէր, ձեռքին գրականութեանդ աւետարանը, ու տասնարանեազ (գրական հանգանակդ) ամէն պատգամի բացած . . . :

Այն ատեն ճմնացորդացող (գրական վաստակդ), պիտի ըլլար հաւատարիմ իր խորագրին, քանի որ անոնք գրուեցան, ձնացողներուն համար միայն, այսինքն գրականութեան հաւատարմ որ աննահանջ սպասարկուններուն . . . :

* *

Նոյն ձգած պարագայութիւնդ, հո՛ղը թեթեւ գայ վրագ, վարպետ . . . :

Կ. ՓԱՓԱԶԵԱՆ

ՏԱՂ ՏՐՏՄՈՒԹԵԱՆ

Ուսուցիչդ բլլայէ աւելի
ես Բու հայրդ եմ :
8. ՕՇԱԿԱՆ

- Այսպէս ըսիր որ մը դուն, բացած հոգիդ աչքերուս ,
Հոգիդ աղուոր ու հարուստ .
- Կը գըզըզար, կը յորդէր միտքըդ գետակ մեղրահոս
Ծարաւին դէմ մեր անհուն :
- Լեցուած այսպէս իղծերով, մշակ հոգիս տարուբեր
Սրտիդ հողէն առաւ ջամբ ,
Պատանութեան մեր նօթի, դուն համադամ ու գինի ,
Մըտի անճառ խրրախմանք :
- Ձյազեցայ բառերուդ քակուած հըրայրք թըրթուումէն,
Ալ սուգ իշած է վըրաս .
- Ինչպէս սովոր է իջնել, մարդոց սըրտին ուժգնօրէն՝
Նըք երազին են անհաս :
- Երթըդ Վարպետ խորտակեց շէնքն յոյսերուս հոյաշէն ,
Բացաւ սըրտիս հագար վէրք ,
Քեզմով կ'իյնայ, կը փըլնի երկինք մ'անհուն աստղերով ,
Մայրամուտովս այս շըքեղ :
- Թէ պատահի յամենադ դեռ այս նամբուն մէջ դըժխեմ ,
Կ'ըմպէ խեղճ կեանք մ'ուր հոգիս ,
Որբ ու մուր յաւիտեան պիտի ընդմիշտ հառաչեմ ,
« Հայր իմ ընդէր թողբը զիս » :

Երուստիակ

Պ. ՅՈՒՆԱՊ